

ԿՐԹՆԱԿԱՆ

ԱՆՄԱՀՈՒԹԵԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹԻՒՆԸ

Բայց մինք յաւիտենական կեանքը յղանալով Անհայր աշխարհի մը սահմաններուն մէջ, անկէ կը սոսկայ ինչպէս միջնադարեան քրիստոնեայ մը կը սոսկար Դժոխքէն. մինչդեռ միւսը, աղազակելով որ մահը չի կրնար մեզ զատել Աստուծոյ սէրէն, կը պահանջէ զայն իրբեւնեւրջնում մը և յոյս մը: Պոստոյականութեան մէկ ուժը սա իրողութեան մէջ է որ մշտնջենական, ինքնազիտակից գոյութեան գաղափարը, որ յաւիտենական դարերուն մէջէն իր ետեէն կը քաշէ ամբողջ յիշողութիւնը բոլոր նախընթաց փորձառութեան և անկէ երբեք չի կրնար խուսափիլ, զայն երեւակայել ջանացող մարդուն կը պատճառէ այն զոր բրոֆէսէօն Կոլտփին Սմիթ կը կոչէ «մտաւոր գիտություն»: Մարդկային միտքը այնչափ անկարելի կը գտնէ զգալ այն յղացումը որչափ մաթեմատիքի մէջ անկարելի կը գտնէ անհունութիւն ընել հաւասարութեան անգամ մը առանց անվաւեր ընելու արդիւնքը: Ուէ մարդի մէջ մարդկային միտքը չի կրնար զբաղիլ բացարձակ անհունութեամբ: Թէ ինչ կրնայ ըլլալ Աստուծոյ նպատակը անձնական յաւերժութեամբ, մեր ներկայ կարողութեանէն վեր է պատկերացնել կամ հասկնալ զայն. մարդուն միտքը չի կրնար օգտակար կերպով հետազօտել, բայց այն հաւատով թէ տիեզերքը բարեկամական է, կուզայ այն հաւատքը թէ ան անվերջ յառաջգիմութիւն կ'առաջադրէ մեզի համար, և ասիկա բաւական է, առանց աւելի զիտնալու, աւելի խոր մարդկային պէտքերուն համար:

Հետեւաբար, մարդ ուրիշ ալ սկսի, գիտական հաստատութենէն թէ տիեզերքը բանաւոր է կամ կրօնական հաւատքէն թէ տիեզերքը բարեկամական է, ան կը յանգի անխուսափելիօրէն այն համոզման թէ մահը չի վերջացնէր ամէն բան: Անմահութեան ապահովութիւնը հիմնուած է մեծ հիմքերու

վրայ: Ստեղծագործութեան բանաւորութիւնն ու բարերարութիւնը մարդուն անէացման դէմ երաշխիք են:

Ե. — Անմահութեան հաւատքին համար ուրիշ պատճառներ, հիմնական կարեւորութեան կողմէ, չեն բաղդատուիր այն պատճառներուն հետ որոնք յիշուեցան, բայց կան առնուազն երկու յաւելուածական նկատողութիւններ որոնք մեծ չափով կը ձգտին հաստատել յաւիտենական կեանքի վրայ հաւատքը: Թէ տիեզերքը բանաւոր է և բարերար և այդպէս ստուգիւ պիտի պահէ իր բարոյական շահերը, արժէքի դատողութիւն մըն է զոր ընելով մէկ անհատ, առանց ուժ գտնելու իր նմաններէն, կըրնար անապահով զգալ ինքզինքը: Պէթհոզէնի կեանքին զլխաւոր դէպքերը կրնան այնչափ յստակօրէն ստուգուիլ խուզարկուի մը կողմէ որ, ուրիշ մը իրեն համակարծիք ըլլայ կամ ոչ, ինք համոզուած կը մնայ: Բայց թէ Պէթհոզէնի երաժշտութիւնը զեղեցիկ է, ծայր աստիճան դժուար պիտի ըլլար քննադատի մը համար պաշտպանել, եթէ զեղեցկազիտական մարդին մէջ դատաստան ընելու ամենէն ձեռնհասները պնդէին թէ հատանուակները (սօնաթ) խեղճ բաներ էին:

Եթէ այս փաստին բնոյթը հետազօտելու ելլէք, պիտի գտնէք որ մարդիկ կ'աշխատին ապացուցանել թէ Ռաֆայէլի Սիսթինէ Մատոնա կոչուած նկարը փառաւոր է, ասոր վրայ դուք պիտի տեսնէք որ նըկարը ոչ նուազ կախում ունի ամենէն ձեռնհաս քննադատներու միջև կարծիքի, գատաստանի համաձայնութենէն: Եթէ, հետեւաբար, մարդ մը, զգալով որ տիեզերական կարգին շուրջ իր հաւատքին համար, ինքզինքը մինակ գտնէ այդպիսի գնահատութեան մը մէջ, մինչ ցեղին տեսանողները իրեն դէմ շարուած, առաջ պիտի մըղէին իրենց հակառակ դատողութիւնները, պէտք պիտի ըլլար գրեթէ անմատչելիօրէն հերոսական յամառութիւն մը կարծիքի պնդելու համար թէ ինք իրաւունք ունի: Միւս կողմէ ո՞վ կրնայ հաշուել զրական ազդեցութիւնը մեր հաւատքին վրայ, եթէ դատողութիւնը որուն հասած ենք ոչ միայն ընդգիմութեան չը բաղխիր, այլ ապշեցուցիչ միաձայնութեամբ ուժ կը գտնէ հեղի-

նակութեամբը այն հոգևոր տեսանողներուն որոնք ամենէն խորունկ տեսած են կեանքի նշանակութիւնը:

Հեղինակութեան այս գործածութիւնը ամենեւին անբանաւոր չէ: Նոյնիսկ գիտութիւնը, որուն մարզէն վտարուած է հեղինակութիւնը վարդապետականութեան իմաստով, կ'ողջունէ հեղինակութիւնը կարող և անշահազրգիւ փորձագէտներուն կարծիքներուն: Բոլոր միլիոններէն քանի մը հոգի որոնք կը հաւատան իրողութիւններուն, չափած են երբեք արեւին 92.000.000 մղոն հեռաւորութիւնը կամ իրենք իրենց համար խորացուցած են զաղանթները գիտական տեսութիւններու, որոնք, փորձագէտի հեղինակութեամբ ընդունուած ըլլալով, կը գործածուին առօրեայ գործի մէջ: Եթէ մարդ մերթէր գործածել ոեւէ ծանօթութիւն զոր ինք անձամբ փաստած չէ, պիտի ապրէր ցաւազինօրէն նիհար և վտիտ տիեզերքի մը մէջ: Երբ կը հաւատայ Մ. Էտիսընի հաստատ խօսքերուն ելեքտրականութեան մարդին մէջ, ընդհանրապէս պատճառն այն չէ որ որովհետեւ ինք ապացուցած է զանոնք, այլ որովհետեւ կը վստահի Մ. Էտիսընի ճարտարութեանն ու պատուաւորութեանը վրայ, կը գտնէ ինչ որ ինք պիտէ ելեքտրականութեան մասին ոչ թէ ժխտուած, այլ լուսարանուած և ամբողջացած՝ մասնագէտին կարծիքներով, և կը հաստատուի իր հաւատքին մէջ շնորհիւ այն գործնական արգիւնքներուն որոնց յայտնապէս կը հասնի Մ. Էտիսըն իր ճշմարտութիւններուն հիման վրայ: Նոյնիսկ գիտութեան մէջ մարդ չը կրնար դիւրաւ չափազանցել փորձագէտին հեղինակութեան գործնական կարեւորութիւնը:

Գիտութեան մէջ հեղինակութեան այս գործածութիւնը, սակայն, աննշան է բաղդատմամբ անոր գործածութեանը մարդկային կեանքի աւելի բարձր թոնջներուն մէջ ուր արժէքի դատողութիւնները անհրաժեշտ են: Ինչպէս կ'ըսէ Պրատուինկ.

«Մեկ խնամուռն մարդուն լմիռը կը գերակշռէ բոլոր յիմարները»:

Եթէ գիտական տեսութեան մը հաստատութեան մէջ ամբողջ Ասիան ու Ափրիկէն ոչինչ կ'արժեն, և անորակեալ մարդոց

զանգուածները զուր կը բողոքեն և կ'ուրանան, որովհետեւ մասնագէտները որոնք իրապէս կը ճանչնան տեսած են ճշմարտութիւնը և այդ մասին խօսած, ո՛րչափ աւելի գեղեցիկ երաժշտութեան, նկարչութեան և ճարտարապետութեան զնահատման մէջ բուծ աչքերով մարդիկ կը թօթուեն իրենց ուսերը առանց տպաւորուելու, և անզոյց միտքեր զուր կ'աշխատին զնահատել շնականութիւնը (Իմաստասիրական վարդապետութիւն որ կը կայանայ հաճոյքը ցուցամոլիկ կերպով արհամարհելու և պատշաճութիւնները հեզնելու մէջ): Տեսանողները փաստողներն են աշխարհի արժէքին դատաստաններուն: Ոչ միայն կրօնական ճշմարտութեան մէջ, այլ գեղեցիկութեան և բարութեան ամէն հոգեւոր ձեռնարկներու մէջ, մենք, սովորական մարդիկ, կը կանգնինք զառիթափին վրայ և կը պոռանք կատարին վրայ եղողներուն թէ իրենց աւելի լայն տեսողութեամբ մեզի մեկնելու պարտաւոր են կեանքի իրական ճշմարտութիւնը:

Մարդոց հաւատքը անմահութեան վրայ, հետեւբար, անհունօրէն հաստատուած է հոգևոր տեսանողներուն (գուշակ) վկայութեամբ: Անոնք ջախջախիվ միաձայնութեամբ կը վկայեն իրենց հաւատքը բանաւոր աշխարհի մը մասին որ Քմեղ պիտի չթողու փոշիին մէջ»: Եթէ մենք խորհուրդ կը փնտռենք հրէա-քրիստոնէական զարգացման սահմանէն դուրս ամենէն իմացական ոգիէն, կը լսենք Սոկրատը որ կ'ըսէ Պղատոնի բերնով. «Ուրեմն կասկած չկայ որ հոգին անմահ է և անկորնչելի և ճշմարտապէս դոյութիւն պիտի ունենայ ուրիշ աշխարհի մը մէջ»: Եթէ խորհուրդ փնտռենք այն հոգևոր Տիրոջմէն որ ամենէն աւելի կը թուի իր մէջ պարունակել զազափարականները բոլոր դարերուն, բոլոր ցեղերուն, երկու սեւերուն, բոլոր տարիքներուն, ինչպէս զուտ ճերմակ լոյսը կը ժողվէ և կը խառնէ լուսապատկերին ճեղքը և մասնակի գոյները, կը լսենք զինքը որ կ'ըսէ կատարեալ վստահութեամբ. «Իմ հօրս տանը մէջ բազում օթեաններ կան»: Թաճախ առաջ կը քշուի այն փաստը թէ ամէն տարիքէ ամէն մարդու կողմէ բռնըւած տիեզերական հաւատքը անմահու-

թեան մասին, կը զօրացնէ անմահութեան ճշմարտութեան վարկածը, թէ եթէ Ֆրիդրիքական կեանքի նմանութիւնը ճիշդ է, տեղեկերական մարդկային գործողութիւն (functioning) գոյութիւն չունի առանց զայն գոյութեան կանչելու առարկայական իրողութեան, այնպէս որ առանց ուրիշ աշխարհի մը գոյութեան գրգիռին, անհասկնալի է որ բոլոր ցեղերը անոր հաւատային: Բայց այս փաստը, հիմնուած մարդկութեան ընդարձակ, մութ զանգուածներուն հաւատքին վրայ, մինչ իր տեղն ունի, համոզման զօրութեան կողմէ չը բազաաւոր չկատարուածները հետ այն մեծ հոգիներուն, որոնք մեր մարդկային կեանքի հասարակ մակարդակները շատ վեր բարձրացնելով, իրենց բարձրութենէն մեզի ապահոված են, ոչ նուազ մտահոլութեամբ, այլ միշտ աւելի գրականօրէն ինչպէս իրենք կեցան աւելի բարձր հոգևոր աստիճանին վրայ, թէ յաւիտենական կեանքը ճշմարիտ է: Մինչև որ Գերմանիա ուրանայ թէ՛ Քանդի նման մարդիկ իր խորատես մարգարէներն են. մինչև որ Անգլիա ընտրէ իր Ուորտսփորթէն, Պրաունինկէն և Թէնիսընէն աւելի փոքրագոյն հոգիներ ներկայացնելու համար իր ամենէն վսեմ հոգևոր թափանցողութիւնը հասկացողութեամբ. մինչև որ Ամերիկա ըսէ Էմբրոսընի, Հուիթիլի, և անոնց նմաններուն թէ անոնք մեր տեսանողները չեն. մարդիկ պէտք է խոստովանին թէ սքանչելի միաձայնութեամբ ցեղին ամենէն բարձր և ամենէն աւելի տեսանող հոգիները հաւատացած են անմահութեան: Ոչ թէ պզտիկ հոգիները, այլ «տիրաբար մեծ սահմանի մէջ» գտնուող մարդիկ ամենասուր կերպով զգացած են յաւիտենական կեանքի անհրաժեշտութիւնը, բանաւորութիւնը և ապահովուած ստուգութիւնը:

Արդ, տեսանողներուն ուղղուած այս կողը իր ամենախոր նշանակութեան մէջ չէ կող մը առ արտաքին հեղինակութիւն: Ինչ որ ամենէն մեծ մարդիկ սովորաբար կը զգան է այն զոր հասարակ մարդիկ կը զգան իրենց մեծագոյն պահերուն: Տեսանողներուն ուղղուած կողը կող մըն է պարզ մարդուն լաւագոյն ժամերուն: Բրոֆէսէօր Թինտալ, եզականօրէն ի վեր հանող նախագասութեան մը մէջ, կ'ըսէ. «Ինքնազննութեանս տարիներուն զիտած եմ որ

պայծառութեան և կորովի ժամերու մէջ չէ որ այս վարդապետութիւնը (նիւթապաշտի) ինքզինքը կը պարտադրէ իմ մտքիս. որովհետեւ աւելի զօրաւոր և աւելի առողջ խորհուրդի ներկայութեանը անիկա միշտ կը լուծուի և կ'անհետի, իբրև լուծում չի սուող այն խորհրդաւոր գաղտնիքին որուն մէջ կը բնակինք և որուն մէկ մասը կը կազմենք»: Այսպէս ամէն մարդ զիտակից է իր քաջայայտ բարձր պահերուն, երբ երկիրը կը բարձրանայ իր ոտքերուն տակ և ինք ժամանակուան համար կը հասնի հոգևոր բարձր տեղ մը, ուրկէ հորիզոնները տեսանելի են և հեռապատկերները կը մնան պայծառ որոնք սովորական օրեր իր տեսութեան մէջ չեն: Յեղին մեծ հոգիներուն վճիռը մեզի համար հեղինակութիւն ունի որովհետեւ անոնք ուրիշ բան չեն ըներ եթէ ոչ կը հաստատեն մեր սեփական բարձր ժամերուն տեսիլքը: Ամենէն նշանակալից ընտրութիւնը զոր վերջապէս ամէն մարդ կ'ընէ, իր անձնական ցած և բարձր պահերուն միջև է, իբրև մեկնիչները կեանքի ճշմարիտ նշանակութեան: Երբ հետեւաբար մարդ կը զիմէ իր ամենավատ պահերէն իր լաւագոյն պահերուն, հարցում կ'ո՞յ թէ ինչ է որչօւմը յաւիտենական կեանքի և բոլոր իր կցորդութիւններուն (implication) նիւթին վրայ: Մարդ իր լաւագոյն պահերուն կը ձգտի մտածել թէ ինք մարմին է անցաւոր մտաւոր տեսքով, թէ չկան մշտնջենական գորութիւններ բացի Ֆրիդրիքական գորութիւններէն որոնք կը շինեն արեգակնային գրութիւնները և կը կործանեն զանոնք. թէ երկիրը գերագոյն անհոգութեամբ կը ցրուէ անհատականութիւնը, իր ամենաթանկագին գանձը, և երբեք չորոշեր ներդաշնակել իր անարդարութիւններուն աններդաշնակութիւնը: Մարդ իր լաւագոյն պահերուն մարդկային կեանքի մէջ ո՞չ մէկ ներքին և յաւիտենական արժէք կը զգայ զոհողութիւն ներշնչելու հոգևոր որակի համար անհատին մէջ և հիմք հայթայթելու ցեղին բուն և յուսալից ծառայութեան համար: Ամէն բանէ աւելի, մարդ իր ամենաողջամիտ, ամենաարժանաւոր պահերուն, կը յօժարի՞ մտածել թէ տիեզերքը չպահպաներ ոչ մին բարոյական շահերէն որոնք արժած են այնչափ անհաշուելի գին մը արիւնի և արցունքի և յոգնութեան: Ան կ'ուզէ՞

ընդունել իրրե իր տեսութիւնը տիեզե-
րական նշանակութեան Թօմբօսնի նկարա-
գրութիւնը աշխարհի մը մասին որ անհոգ
ձեռքով կը նետէ իր արտադրած հոգեւոր
կատարելագործութիւնները:

«Աշխարհը ջաղացքի մը պէս յաիտեան
կրոր կը դառնայ,
Ան կ'աղայ կեանք եւ մահ, եւ քարիք եւ
չարիք,
Ան ոչ նպասակ ունի, ոչ սիրտ, ոչ միտք
եւ ոչ ալ կամք:

«Մինչ Միջոցին օղը եւ ժառանակին շե-
ջուն գեղը կը հոսին
Ջաղացքը այսպէս կուտարար պիտի դառնայ
անդադրում.
Թե՛րեւս մաշելով հասնի, քայց ո՞վ կրնայ
գիտնայ:

«Մարդ մեկ քան միայն կրնար գիտնայ երե
իր տեսողութիւնը նուազ սոցօ ըլլար.
Թե՛ ան չի դառնար յարեարելու համար իր
փոքրիկ փնտնան ճաշակին:
Թե՛ ան անսարքեր է իրեն.

«Աւելի ըլլալով ան գիտնը յարաչմբ կը
գործածէ, ինչպէս կ'ըսէ ինք:
Ան կ'աղայ գիտնը դառն կեանքի փակի մը
մեղմ սարիներ,
Յետոյ դարձնայ կ'աղայ գիտնը յաիտեանա-
կան մահուան մէջ»:

(Շարունակելի)

Ա՞յդ է տիեզերքին ճշմարտութիւնը,
ինչպէս մարդու մը լաւագոյն ժամերուն
մէջ ան կող կ'ընէ անոր: Յաւեա առողջ
միտք մը հուսկ ապա պիտի բողոքէ անօ-
գուտ ստեղծագործութեան մը դէմ, որ ինչ-
պէս Բրօքֆէստօր ձէյմըս կ'ըսէ, նոյնչափ
լաւ կրնար, գլխիւմայր շրջուած շարժա-
պատկերի մը պէս, սեւ կերպով վազել, ո-
րովհետեւ ոչ մէկ իմաստ ունի և ոչ մէկ տեղ
ի լոյս կ'ընծայուի: Պատասխան հակա-
ճառութիւնները փաստելու համար անմա-
հօթիւնը և ատկէ անոր անհրաժեշտ ան-
մահօթիւնը այլ ևս չեն շահագրգռեր մարդ-
կային միտքը. պարզ շարունակութիւնը հո-
գեւոր գոյացութեան մը, անմահ, որովհետեւ
էսպէս անբաղադրելի է և հետեւաբար ան-
ջընջելի, մինչև անգամ փափաքուած չէ,
բայց ցեղին գործօն, հոգեւոր արժէքներուն
պահպանութեան բաղձանքը չի կրնար սե-
րունդէն աւելի արագ ածիլ: Մասնաւոր
փաստերու և ամբողջ իմաստասիրական դը-
րութիւններու մահը կը թողու այդ խնդիրը
տակաւին կեդրոնական և տիրապետող: Ա-
հաւաստիկ, վերջապէս, ամբողջ հարցին դժ-
ուար կէտը, թէ ոչ մէկ մարդ այն ժամե-
րուն երբ ինք իմացականօրէն և հոգեւորա-
պէս իր լաւագոյն ժամերուն մէջ կրնայ յօ-
ժարիլ, առանց բռնաբարելու իր ամենա-
խոր բնազդները, հաւատալու աշխարհի մը
որ կը կորսնցնէ բոլոր իր շահերը, աշխարհ
մը որուն մէջ մեր կամեցած կամ յուսացած
կամ երազած բարեքներէն ոչ մին գոյու-
թիւն պիտի ունենայ: Առանց անձնական
յաւերժութեան սեւ ձեւի՝ անխուսափելի կը
թուի տիեզերական գնացքին (բրօքէս) այդ
ելքը:

X